

գրուածեամբ նշանակուեցաւ օգնական Բարեկարգչին եկեղեցեաց նախիջեւանի Արժանապատիւ Տէր Նիկողայոս քահանայն Սաղիմեան, որ եւ գրուեցաւ Գործակալ եկեղեցեաց գիւղօրէիցն նախիջեւանի :

Հոկտեմբերի 23. — Ըստ վկայութեան միաբան քահանայից Մայր եկեղեցւոյ Սրբոյ Լուսաւորչին նախիջեւանի, եւ ըստ խնդրոյ ոմանց ի մեծապատիւ Ժողովրդականաց նոյն եկեղեցւոյ, հրաման տրուեցաւ Ոսկերչեան Կարապետ եւ Սարգսեան Մարգար գալիւրնէրուն ուրար ձգելու եկեղեցւոյ մէջ :

— Մոսկուայի Հոգեւորական Կառավարութեանը Անդամ Արժանապատիւ Տէր Յարու-

թիւն Աւագ քահանայն Կէօքչէեանց, ըստ խնդրոյ եւ ըստ առաջարկութեան Վսեմափայլ Հոգաբարձուն եկեղեցեաց Հայոց որ ի Մոսկուա եւ ի Փետրպուրի՝ Աղա Խաչատրոյ Յովակիմեան Լազարեանց, ընդունեցաւ Վեհափառ Կաթուղիկոսէն ահանակուռ Խաչ պարանոցի :

— նախիջեւանի Ս. Թէոդորոս եկեղեցւոյ երէցփոխան Թադէոս Աղայն Քէօլլէ-Շահինեան, հաճեցաւ Թօփաթի գիւղին Արժանապատիւ Տէր Գրիգոր Պարտախճեանց քահանային երկու որդւոց առաջին տարւոյ դատախարակութեան թոշակը՝ ինքնայօժար հատուցանել Խալիպեան Ուսումնարանին, որում այս տարի աշակերտեցան այն պատանիները :

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Բ Ո Ի Թ Ի Ի Ն Ք

ՍՐԲԱԶԱՆ ՏԵԱՌՆ

ՅՈՎՍԵՓԱՅ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՐԿԱՅՆԱՐԱԶՈՒԿ ԱՐԴՈՒԹԵԱՆՑ

ՎԱՄՆ

ՀՈԳԵՒՈՐ ԳԱՏԱՐԱՆԻՆ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ.

ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԳ

Վասն արդեանց Լուսանկար մօրս մերոյ արքոյ Արքոռոյն Էջմիածնի, Վսնիցն, եւ Առաջնորդին :

Արդիւնք արքոյ Արքոռոյն են այսոքիկ.

Ա.

Յառաջին ժամանակն, մինչ Տեառն ողորմութեամբ ի մեռած աշխարհի էաք, եւ ջեաք ցրուեալք ի գանազան իշխանութիւնս, ի Լուսաւորչէ անտի գոյր սովորութիւն, որ Սրբազան Հայրապետքն մեր, երեք տարին մի անգամ, ըստ բոլոյ սուրբ Երրորդութեանն, ելանէին յամենայն վիճակս Հայաստանեայց անձամբ անձին, եւ շրջէին ի մէջ հաւատացեցոյն. հաստատէին զխախտեալ կարգսն, եւ ի բաց բառնային զեկամուտ կարգսն ապականութեան, երբ ուրեք գտանիւր. եւ զսահմանեալ հասս եւ իրաւունս սուրբ Լու-

սաւորչին եւ որդւոց իւրոց աքնուիւն ի պետս շինութեան Հայրապետարանին, այսինքն Է սուրբ Արքոռոյն Էջմիածնի, որպէս ժառանգ ցուցանեն մեզ նախնի սահմանադրութիւնքն եւ կարգքն մերս սրբոյ եկեղեցւոյ : Իսկ մինչ ազգք մեր վասն մեղաց սփռեցան ընդ ամենայն աշխարհ ի զանազան իշխանութիւնս բռնակալաց, եւ անկարելի եղեւ նոցա կատարել այս գործ եւ պարտաւորութիւն, սահմանեցին զփոխանորդս, զորս եւ *Նուիրակս* անուանեցին, որք ըստ վերոյ բուռն՝ նոքա շրջեցին ամենայն ուրեք, եւ զսահմանեալ կարգսն հաստատուն պահեցեն : Վասն որոյ՝ զոր ինչ պատիւ նուիրակացն այնոցիկ տան ամենայն ուրեք, այն ամենայն պատկանի Սրբազան Հայրապետացն սրբոյ Արքոռոյն, ըստ որում փոխանորդ են նոցա : Վասն որոյ եւ սոքա ունին ընդհանուր իշխանութիւն ամենայն ուրեք ի վերայ կարգաց եւ սահմանաց եկեղեցւոյ խօսել, եւ վրեժխնդիր եւս լինել :

Բայց այս կարգ գեղեցիկ ի ՌՃՀԳ բուականէն մերմէ մինչեւ ցայժմ այնքան խառնակեալ յեղաշրջեալ Է ի փառասիրաց եւ յախտամոլաց, մինչ զի զժողովքարարս իւրեանց անուանեալ կոչեն *ժայրագոյն Նուիրակ*. որ ոչ

գիտեմ յու՜մմ՛ առին զայն իշխանութիւնն, եւ կամ զո՞ր խանգարեալ կարգ նորոգեցին, եւ ո՞յց եկամուտ դառնութեանց եւ պղտորութեանց եղևն պարզիչք եւ մաքրիչք, եւ կամ ի վերայ որո՞ց անձանց դառնացան եւ խռովեցան: Իսկ երէ անուամբ սուրբ տեղեաց եւ դամբարանաց առին համարձակութիւն, նոքա բարեկարգութեանց են խնդրիչք եւ ո՞չ խանգարմանց: Եւ մինչ ո՞չ են դատաւորք ընդհանուր եկեղեցւոյ, այլ կառավարիչք մասանց նորին, որոց աղագաւ եւ խնդրողք ողորմութեանց, ուրեմն անմարք է առն մուրացկանի խտտութեամբ եւ իշխանութեամբ վարիչ առ այն, յորմէ զողորմութիւնս մուրայ: Թողցուք մեռելոց քաղել զմեռեալս իւրեանց, եւ զդատաստան նոցա Աստուծոյ բողցուք ի դատել. որք ոչ զաղարին ի խռովութիւնս մուծանելոյ յանարատ առագաստ հարսինն Քրիստոսի:

Բ.

Այլ երէ վերոգրեալ նուիրակն իցէ յատուկ եւ կամ նոյն ինքն Առաջնորդն, որպէս այժմ մեք, հարկ է ժողովրդեանն ընդունել զնա իբրեւ զփոխանորդ Սրբազան Հայրապետին եւ կամ զնոյն ինքն, եւ ո՞չ երբեք ներհակիլ եւ հակառակ կալ նմա ի բանս եւ ի գործս. եւ պարտին տալ զսահմանեալ հարկս հոգեւորս, այսինքն գնուիրակութիւնս յերեք տարին մի անգամ, իւրաքանչիւր անձն յատուկ յատուկ, որքան եւ յօժարեսցի եւ ի սրտէ իւրմէ բղխեսցի. զկտակս, զխոստմունս, զհոգեբաժինս յամենայն ննջեցելոց, քէ կտակ եւ խոստմունք ունիցի եւ քէ ոչ. երէ այլոց վանիցն տան եւ քէ ոչ, սուրբ Աբրոսոյն էջմիածնի հարկաւոր է եւ պիտոյ է տայն: Նաեւ զքառասնիցս, զժամուցըս, զգանձանակս, զյատուկ յիշատակիս յետ աւարտման նուիրակական գործոյն. որ հարկ է նուիրակին ծանուցանել ժողովրդեանն, քէ տան քէ ոչ. զի այսմ հարկ ո՞չ գոյ, երէ ոչ յօժարութիւնս. զամենայն հասս եւ իրաւունս եւ կողոպուտս զինաւորաց, աղքատաց, երեցփոխաց, դատաւորաց, ժամակոչաց եւ այլոց այսպիսեաց. եւ նա կարող է օրհնել զտունս մեծամեծ իշխանաց եւ քահանայից խաչի. եւ աւետարանաւ: Նաեւ զինչս անյիշատակաց. զորս նշանեալ ենք ի զլուխս կանոնաց եկեղեցականացն կառավարութեան ի ժԲ, ժԳ եւ յայլ զլուխս:

Գ.

Նաեւ յորժամ Առաջնորդ որ վախճանեսցի ի քաղաքի աստ եւ կամ յաջորդ նորին, նոցին ամենայն ինչքն, դրամ, զգեստ, հոգեւոր եւ մարմնաւոր, լրիւ պարտի հասանել ի սուրբ Աբրոս: Առ այս մի ոք ձեռնածղիցէ, այլ հոգեւոր Գատարանի մերոյ եղեալ դատաւորքն պարտին զրել եւ կնքել, եւ զգիրն առ Սրբազան Կարողիկոսն առաքել. որպէս նա հրամայեսցէ՝ այնպէս արասցեն: Իսկ յագահողքն ընդդեմ այսմ՝ ինքեանք մնան պարտական Աս-

տուծոյ: Բայց երէ վախճանեալ Արքեպիսկոպոսն եւ կամ վարդապետն կտակեալ ինչ իցեն ի կենդանութեանն եւ կամ խոստացեալ ուրուք ինչ ճշմարիտ վկայիւք, այնց կատարու՞մն տայցեն:

Հասկ վանիցն եւ այսոսիկ.

Ա.

Զկտակս, զխոստմունս, զհոգեբաժինս, քէ կտակ եւ խոստմունք ունիցի եւ քէ ոչ, զգանձանակս, զկողոպուտս երկկանանց, երեք եւ չորրորդ, ուխտաւորաց, եւ գնուէրս, այս է զխունկ, զմոմ, զձէք, զդրամ, եւ զայլս այսպիսիս յատուկ նուէրս: Գիւղորեից պտղին, այսինքն ի կալէ եւ ի հնձանէ զցորեան, զգինի եւ զամենայն ինչ, իւղ, պանիր, բանջար եւ այլն, զորս եւ տասանորդս կոչեմք. ըզհինգ նաւակատեաց մատաղսն ամենայն, որ կանոնական հրամանաւ պարտին ի վանսն կատարել, եւ ամենայն ուրեք՝ ուր արջառ, այսինքն եզն եւ կով մատաղ առնիցեն՝ նոցա մորրին ընդ կրծոցն, եւ զամենայնսն եւ զարդիւնս զայսոսիկ պարտի Առաջնորդն տիրել եւ ըստ հարկաւորութեան վանիցն ի գործ ածել: Նմանապէս եւ միաբան վարդապետաց, արեղայից եւ անյիշատակ մշակաց եւ միաբանից ինչքն՝ զոր ինչ ունիցին: Նաեւ որքան սրբութիւնք գոն, նշխարք սրբոց մարտիրոսաց, եւ կամ սուրբ նշանք, երէ վանքն Աստուծով հաստատեսցի, պարտին ի նա լինել. սուրբ խաչն եւ փրկիչն քարեայ եւ այլ մատունք սրբոց. եւ միւս մնացեալքն ի յաւազ եկեղեցին՝ ուր Առաջնորդն է: Եւ երէ վանքն ոչ հաստատեսցի, ամենայն սրբութիւնն պարտին ի յաւազ եկեղեցին լինիլ, ուր Առաջնորդն է. եւ կամ ուխտաւորաց գնուէրս ըստ վերոյ ամենայն մտիցն՝ պարտին հասանել Առաջնորդին. եւ Առաջնորդն եւ կամ ի նմանէ կարգեալ յաջորդն՝ պարտին զգիրս յիշատակաց մտից եւ ելից պահել, եւ զմիաբանսն խնամօք եւ երկիւղիւ կառավարել ըստ օրինի վանից: Սակս սոյնոյ հարկաւոր պարտաւորութեան տեսանելի է ի կանոնս սրբոյն Սահակայ Պարբեւին. զորոց լլմամբ խօսի. եւ զայլ կանոնս՝ յատուկ ազգիս ժողովոց:

Բ.

Կարգեսցեն զոմն ի ծառայութիւնս սրբոցն. որ որպէս ըստ արժանոյն պաշտեսցէ գնոսս բուրմամբ խնկոց՝ եւ լուցմամբ մոմոց, նմանապէս եւ ուխտաւորաց նուէրս նա ընկացի, եւ զարկղ ինչ սահմանեալ՝ ի նմա արկցէ, եւ յամէ յամիս Սրբազան Առաջնորդին եւ կամ ի նմանէ կարգեալ յաջորդին տացէ, եւ զնոյնոյ որքանութիւնն ի յիշատակարանս զրեսցեն: Եւ երէ ուրուք ի վերայ հիւանդաց խնդրեսցեն, նմանապէս նոյն վերակացու սեւազլուխն

*

տարցե . եւ մի լիցի ումեք քանանայի պահել առ ինքն զսրբոց մասն եւ կամ զնշան սուրբ . զի այն արձամարհուփիւն է սրբոց . զի ,, Ի տան Հօր ինոյ , ասաց Տէրն , պարտ է ինձ ազանել “ : եւ տուն Հօր նորա է վանքն կամ եկեղեցին , եւ ոչ երէ տուն երիցուն :

Գ.

Կարգեսցէ Առաջնորդն յատուկ գանձապետ վանիցն , որ զվերոյգրեալ արդիւնսն եւ զծախսն նա տեսցէ . եւ ի լրանայ տարւոյն զհաշիւն տացէ Առաջնորդին . եւ երէ Առաջնորդ ի քաղաքի չգտանիցի՝ հոգեւոր Գատարացն եւ յաջորդին Առաջնորդի :

Հասի Առաջնորդական եւ այսոփիկ .

Ա.

Նախ՝ զեօրն հանդիսաւոր առուրց պատարագն , այսինքն 1) Ծննդեան . 2) Տեառնընդառաջին . 3) Սուրբ Յարութեանն Քրիստոսի : 4) զսուրբ Հոգեգալստեանն . 5) զՎարդավառին . 6) զսուրբ Աստուածածնայ Վերափոխումն . եւ 7) զսուրբ Խաչվերացն : Ի յորս բէ Սրբազան Առաջնորդն անձամբ իւրով մատուցէ զպատարագն եւ քէ այլոց հրամայիցէ , քէ ի քաղաքի լինի եւ քէ այլ ուրեք , ում որ ինքն եւ կամ հոգեւոր դատարանն եւ յաջորդն հրամայեսցէ՝ պարտին առնուլ զպատարագն սուրբ եւ զարդիւնսն եւ գլխելիս առ Առաջնորդն եւ կամ ի նմանէ կարգեալ վեքիլին բերել :

Բ.

Երկրորդ , զկտակս , զխոստմունսն եւ զհոգեբաժինս , զպակղրամս , զքառասնիցս , զժամուցս եւ զհասարակաց տունօրհնէք , քէ աստ ճանդիպի ինքնին՝ եւ քէ ոչ , ըստ վերոյ սահմանին յաջորդն նորին պարտ է օրհնել խաչիւ եւ աւետարանաւ եւ բուրվառաւ ի դիմաց Սրբազան Առաջնորդին , եւ զարդիւնսն ըստ Առաջնորդական արդեանցըն՝ զրել ի զիրս յիշատակաց :

Գ.

Երրորդ , զսրբաղրամս քաղաքացոց , զոր շնչաղրամ կոչենք , որ ամ յամէ հարկ եւ պարտաւորութիւն է հասարակ ժողովրդեանն , իւրանչիւրքն ըստ կարողութեան պարտին տալ ի յաշնանամտին : Այս վերոյգրեալ կարգս ամենայն ուրեք գտանին , ի քաղաքս եւ ի գիւղորայս Հայոց յաշխարհին , եւ աստ եւ ի Հաշտարիսան եւ ի Ղզլար եւ այլ ուրեք : Սակս վերոյ սրբաղրամին՝ երէ Առաջնորդն իցէ ի քաղաքի , ծանուցումն առնելոց է եւ զօք կարգելոց առայն զօրձ՝ որ ժողովեսցեն : Իսկ երէ ի քաղաքի չլինիցի , դատարարքն հոգեւոր պարտին հրաման հանել ի յեկեղեցիսն , եւ զաւագ քանանայն իւրաքանչիւր եկեղեցոյ ընդ երեցփոխին նոյնոյ եկեղեցոյ կարգել , որ իւրաքանչիւր եկեղեցոյ ծուխ , իւրաքանչիւր քանանայք ժողովեալ տարցեն առ Առաջնորդն եւ կամ ի նմանէ կարգեալ յաջորդն . որ մեծ արդիւնք Առաջնորդին եւ կառավարութիւնն նորին սովաւ պարտի լինել : Նաեւ քանանայից կողոպուտըն եւ զրեանքն :

Գ.

Չորրորդ , եկամտոս վաճառականաց տնօրհնէքն եւ ամենայն հոգեւոր արդիւնքն եւս՝ Առաջնորդին են , որպէս ի կոնդակս Սրբազան Կարողիկոսացն երեւի , զոր տուեալ են մեզ վասն Առաջնորդութեան , եւ զայսոսիկ նաեւ ի նոսա արձանացուցեալ :

Ե.

Հինգերորդ , ըստ կանոնական հրամանի , որպէս եպիսկոպոսունքն Սրբազան Կարողիկոսին , նմանապէս եւ քանանայք՝ եպիսկոպոսին իւրեանց պարտին ընծայարեր լինել : Մեք սահմանեցաք յիւրաքանչիւր տարւոջ տացեն իւրաքանչիւրքն յատուկ յատուկ տասն տասն ուսուլի . եւ ի բուես սկսեալ՝ մինչեւ ՌէձՁե բիւն , շնորհեցաք վասըն աղքատութեան իւրեանց : Չկնի լրանալոյ վերոյ բուին , որ է հինգ տարին , տացեն զսահմանեալ հարկս եպիսկոպոսին իւրեանց , որպէս եւ զրեցաք :

Քանանայից ընծայն որ ի սոյն հիւնգերորդ կանոնս գրեալ եմ , յախտեան շնորհնցի . մի՛ ոք իշխեսցէ առնուլ ինչ :

ՅՈՎՍԷՓ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ :

Զ.

Վեցերորդ , պարտաւորի Առաջնորդն ունել յատուկ զիր յիշատակի անձնական արդեանց իւրոց , որ զկնի մահուան իւրոյ մի՛ ոք կարծեսցէ վասն նորա իրր քէ վանից ինչքն սեպհականեալ իցէ անձին իւրոյ . տեսեալ զտէֆտեր նորին , ամաչեսցեն չարախօսքն : եւ իւր ամենայն ուտելին եւ ըմպելին եւ զգեկին՝ ի վանից արդեանցն պարտի լինել , որպէս ամենայն կանոնքն ուսուցանեն . նմանապէս եւ սպասաւորաց իւրոց : Չի վանից տերն եւ կառավարն ինքն Առաջնորդն է : Բայց որպէս ի պակասիլ արդեանցն՝ հարկաւորի զպակասութիւնն իւր իշխանաց ծանուցանել առ ի լցուցանել , նմանապէս եւ ի շանելն զվանքն եւ կամ զանձն իւր՝ ոչ առնէ անդեպ ծանուցանել երեսելի իշխանացն :

Նուստ Յովսէփ Արքեպիսկոպոս Ռուսաց երկրի ամենայն Հայոց Ազգին , եւ Հիմնադիր նորաշէն քաղաքիս Նախիչևանայ :